



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



Ltn

1874




1999



# ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

ՄՏ

ԱԶԴԱԿԻՑ ԵՂԲԱՐՄ



Կ. ՊՈԼԻՏԻ

Դ. ԶԱՐԱՐԱՆԻ Յ. ՑԵՐՈՎԵՆԻ

— 1865 —

50

# ԵՐԿՈՒ ԻՍՈՒՔ

ԱՌ


ԱԶԳԱԿԻՑ ԵՎԲԱՐՄ

ԳՐԵԱՑ

ՅԻԳՐԱՆ Գ. ՍԻՆԱՆԵԱՆ



1405-



41874-AO

38 1881

## ՏԱՌԱՋԱԲԱՆ

Եթէ աւելի ընտիր չեղինակաց հատորներ  
թարդմաննել, կամ արուեստական գիտութեանց  
վրայ տեղեկութիւն տալու կարող ըլլալով զա-  
նոնք նուիրեի Ազգիս, այնչափ սիրելի չպիտի ըլ-  
լար ինձ որչափ որ տեսրակս . ոչ զայն իբր  
երևելի դործ մը երևցնելու, և ոչ դործա-  
կատար հանդիսանալու փափաքը զիս այս յան-  
դրդնութեանը յորդորեցին . հապա Ազգիս  
մէջ նկատած տեսակ մը ժամանակի շոայլու-  
թիւնը, և անկեց հետեած բիւր վատթարու-  
թեանցը վրայ զգացած ցաւս, այս յիմար ան-  
խոհեմութեանը թելադրեցին զիս, ոչ թէ  
Եւրոպիոյ համալսարաններու մէջ աշակերտեալ,  
այլ՝ Պօլսոյ չայ աղբատիկ դպրոցներու ջամ-  
բած կաթովը մնած ըլլալուս՝ կը չանչեսի  
գրաւոր ասպարեզին մէջ քայլ առնելու դժուա-  
րութիւնը և իմ անկարողութիւնս . բայց ա-  
ւելի դիւրութեամբ եղբարդս օդտակար խօսք  
մը հաղորդած ըլլալ ուզեցի, քանի թէ անկարո-  
ղութեան երկիւղովը չխօսիլ . օդանակար խօսք  
մը սեպեցի . (ինչպէս որ է) գիտութեան որ-  
չափ բարձր և ուկեղինի բաւար յիշեցնել . վասն  
զի՞ տեսայ որ իմ աղքակիոյ եղբայրներս ժա-  
նմանակաւ յարդած ու պաշտած գիտութիւն-

ներն են, որ հիմայ յումպէտս կը շռայլեն, քան  
թէ աղիտաննեղոյն գործերու • օդտակար սեպէցի  
եղբարցս յիշեցնել թէ՝ ժամանակը որչափ սուղ  
և ժանկադին է, և թէ՝ ժամանակին աշխատու-  
թեամբ գործադրութիւնը ի՞նչ արդիւնքներ  
ի՝ ունենայ, և ընդհակառակը՝ որչափ ցաւալի է  
այն ազդը՝ որ մահուան անշուշտութենեն յու-  
սահատած, յիմարի նման անդործ ու անվաս-  
տակ օրէօր ոչնչութեան վիճը կը գլորի : Այս  
“ԵՐԿՈՒ ԽՕՍՔԸ”, ահաւասիկ կը պարունակէ-  
Տեսրակս • Ազգիս արդի կացութիւնը, վիճա-  
կը և ընթացքը (լակոնական) ոճ կը պահան-  
ջէ • կարճ խօսքով՝ հասկցնելու է • որպէս զի մեր  
պախարակած ժամանակին շռայլութեանը մէջ  
չ'նինելով՝ քիչ ատենի մէջ օդուամը քաղելու  
կարող ըլլամք :

Արդ՝ կը յուսամոր իմ սիրելի եղբարքս աւե-  
լի սրտիս եռանդը կը դիտեն տետրակիս շարու-  
նակութեանը մէջ, քան թէ թերութիւններն •  
և եթէ ԵՐԿՈՒ ԽՕՍՔովս եղբարցս օդտակար  
ծառայութիւն մը ըրած ըլլալս տեսնամ ու-  
հաւատամ, այն ատեն առասօրէն վարձատրուած  
պիտի համարիմ ինքողինքս :

ԹԻԳՐԱՆ Գ. ՍԻՆԱՆԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ 1865

# ԵՐԱՌՈՒ ԽՈՍՔ

ԱՌ

## ԱԶԳԱԿԻՑ ԵՂԲԱՐՄ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

“ Իմ ժողովրդոց քաշած թշուա-  
ռութիւնները իրենց տղիտութէ-  
նէն է , : Ովուայ Դ . Գլ . 6 Համար :

ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ Եթէ մարդկային  
սեռին յառաջադիմութեան ակունքն ու-  
աղբիւրները ուշեւ ուշով տրամադրելու-  
ըլլանք՝ պիտի տեսնենք որ մտաւոր  
մշակում մ'է : Այտաց ընդարձակ անդաս-  
տանք՝ զոր Երկինք ընդհանուր շնչակա-  
նաց ղեկ տնօրինած է , զիտութեան  
լուսովը մշակելու սրբազն պարտք մ'է ,

եւ ընդ հակառակը դանդաղիլը՝ Երի-  
ւից, Բնութեան եւ Մարդկութեան  
դէմ ոճիր մը, ինչպէս որ մաճակալը եր-  
կերը կը մշակէ պարարտացնելու համար,  
որմէ բեղմնաւոր միրգեր եւ բոյսեր անձ-  
բեւաց օժանդակութեամբը հողի եւ  
լինդանութիւն կառնուն . անանկ ալ  
բանաւոր անդաստանաց գիտութեան  
մաճակալով մշակումը՝ բեղմնաւոր տա-  
զանդի տէր եւ բարոյտէան աշխարհին  
մէջ բանաւորութիւնը ճանչցող . մարդ-  
կութեան պարտաւորութիւնները կա-  
տարող, խարէական եղբակացութիւն-  
ները խայտառակող անձինք կը վերըն-  
ձիւղեն . որոնցմէ կախուած է աղդի մը  
եւ քաղաքաց կործանման եւ կանդման,  
յառաջադիմութեան եւ յետադիմու-  
թեան բաղդն ու վճիռը, ճշմարիտ եւ  
կատարեալ գիտութիւնը, մեր մտաց

բանաւոր հորիզոնը ընդարձակելու յա-  
տուկ միջոց մ'է , գրականութիւնն ու  
ուսումնագիտութիւնը կղարգացնէ փի-  
լիսոփայական հետազօտութեան զուար-  
չութիւնը , որ կ'արժընցընէ մտաց կըր-  
թութիւնն եւ հմտութեան փափաքը .  
որմէ կհետեւին ընթերցուածք և քննու-  
թիւնք , որոնք մարդկային սեռին տար-  
բեր գաղափարները միութեան բերելով  
կը մեղմացնեն քաղաքական եւ Կրօնա-  
կան գիտութեան մոլորեցուցիչ ջնջին  
մտածմունքները . և անշուշտ եմ որ՝ այն  
առեն կամաւ եւ քաղցրութեամբ իրա-  
ւունքը պիտի իշխէ կրից . որով սոս-  
րին աստիճանի անձ մը բարձրագոյնը  
կը գերազանցէ , եւ տգիտութեամբ վայ-  
րենացեալ ազգերը՝ անով քաղաքակրթե-  
լոց ժամանակէ մը օրինակ կը հանդի-  
սանան :

Գիտութիւնն է որ՝ տգիտութեան  
արիւնոռոգ՝ պատերազմի դաշտերը,  
ոչըս և իսուլուստրացուն տեսարաննեու կը  
փոխադրէ . Հոն ուր տգիտութեան  
խաւարը, Եսունիւն և Միտուստրացուն  
արտադրեց, դիտութեան լուսարար  
ջահը հաւատաբառունիւն հաստատեց :

Երկիր մը կար, բազմամարդ երկիր  
մը՝ որոյ զաւակները դեռ անծանօթ և  
անհաղորդ ըլլալով օտար ազգաց՝ վայ-  
րենութեամբ կ'անցընէին իրենց կենաց-  
ընթացքը . Հոն անիրաւ հայրը կը հրա-  
մայէր, և իրաւացի զաւակը նազան-  
դելու պարտաւոր էր . Հոն ոյժը եւ-  
բռնաւորութիւնը կ'իշխէր, եւ անմե-  
ղութիւնը կ'ընկճուէր : Հոն մարդ իւր-  
նմանը իրեն անօրէնութեանցն զոհելը  
ոճիր մը կամ յանցանք մը չէր սեպեր:

Ամերիկացիք ըստ կուզեմ։ տես թէ  
քանի որ այս առաքինութեանց պանծալի  
թադուհին, այսինքն Գիտութիւնը։  
անոնց հորիղոնը լուսաւորեց, քանի որ  
սկսան իրենք այդ լոյսին խորերը թա-  
փանձել, արդարեւ անչուն եւ ընդար-  
ձակ ասպարեզի մէջ՝ իրենց նպատակ-  
ներնուն բարի յատակադեր գծելու  
բարերադրութիւն ունեցած են։

Գիտութեան սէրը՝ նիւթական և բա-  
րոյական աղքատութեանց հրաժեշտն է։  
Գիտութեան սէրը՝ փառաւոր ընթացքի  
մը ուղղեցոյց և արեն է, որ մարմնաւո-  
րին ամեն կարևոր պիտոյքները հայ-  
թայթելէն վերջը, գերեզմանէն անդին  
յաւիտենականութեան մէջ երջանիկ ա-  
պադայ մը կը պատրաստէ։ անոր հա-  
մար է որ Սմենաբարին Աստուած Ով-  
սեաւ մարդարեին բերնով ժողովրդոց

միտքը կ'արթընցընէ , սա պատգամովը  
թէ՝ «Ի՞ ժողովրդոց ժաշած Ռուսական  
Ռեանիներուն ամենուն իրենց առջերուն նենէն է»:  
«Երյալէս՝ Եղեշէ վարդապետն իր Ո՞ին-  
շնէնի գրութեան մեջ այսպէս իլր ձայնէ .  
«Կոյր շրին ՚է ճառագայնից Արեհական , եւ  
առջերուն նեն շրին ՚է կառարեւալ կենաց»:  
Մէկ խօսքով և Ճշմարտապէս չկայ բայց  
մը աշխարհիս երեսը՝ որ առանց գիտու-  
թեան դորձադրուի , ընութիւնը՝ կատա-  
րեալ պատկեր մո կը ներկայացնէ մեզ և  
կը դատապարտէ ամեն անոնք , որո՞ք  
կոյր են ճանչնալու այն Ճշմարիտ և կա-  
տարեալ գիտութեան յարգը , որոյ ծոցը  
ամիսովուած է ինքն ընութիւնը :

Տիեզերաց Հիմը ոչնչութեան վրայ  
հաստատող ձեռքը գիտութեամբ դոր-  
ծեց . չկայ առարկայ մը՝ որ առանց պատ-  
ճառի ստեղծուած ըլլայ յամենակարող

Յրաբչեն . չկայ գործ մը՝ որ առանց պատ-  
ճառի ծնունդ ունենայ . և այս պատճա-  
ռաց հետաքրքրութիւնը դիտութեան  
է . գործ : Արհետաւորը՝ արհետին  
պատճառները կը քննէ , իւր արհետը  
գերազանցելու . վաճառականը՝ իւր գոր-  
ծերը ընտելացնելու . Փիլիսոփան՝ իւր  
նախադասութիւնները ճիշտ եղուակացը-  
նելու . Աստեղաբաշխը՝ մոլորակաց կամ  
աստեղաց կնքահայր ըլլալու . Աստուա-  
ծաբանը՝ նրբահայեաց խորհրդոց հասու-  
հանդիսանալու . Ազգային անհատ մը՝  
աղդութիւնը ՚ի մի յօդելու , Կեւտոն  
՚ի մթնոլորտո ՚ի յերկինս եղած զօ-  
րութիւնները առ երեւոյթս արտայայ-  
տելու . Որփեսոս մը՝ իւր փափկասուն  
մատներովը քնարաց ներդաշնակութիւն  
շնորհելու , և այս ամենուն շարժա-  
ռիթը դիտութիւնն է : Վերջապէս ա-

ոանց գիտութեան ոչ մէկը կարող է  
լսածին, խօսածին և դատածին տէր ըլ-  
լալ:

Երեւակայէ՛ այնպիսի մէկը՝ որ  
զուրկ գիտութենէ անասնոց նման ծնած  
օրուանը պէս կանցընէ իր կեանքը, այն-  
պիսին մինակ լսածը կրնայ խօսիլ, ինչ-  
պէս թութակ մը՝ տեսածը կը պատմէ՝  
և այն ալ շատ անդամ ծուռ և սխալ  
վեպասանութեամբ. յողդողդ է այնպի-  
սին իւր ամեն խօսակցութեանը մէջ.  
թիւրութիւնը իրը ճշմարտութիւն ըմ-  
բռնելէն վերջը՝ անհնարին է անոր իս-  
կական ճշմարտութիւնը ճանչցնել. յա-  
մառ և ամենէն զարմանալին այն է որ՝  
իր տղէտ ըլլալը չի ճանչնար. այն դա-  
ղափարները որ սխալ և թիւր ըլլալով  
մարդ զանոնք իրը էական կը բարողէ.  
Հաւատալի է տղէտին, այնպիսւոյն լու-

սաւորութիւնն է ունակութիւն, վարժութիւն ու երեւոյթ . վասն զի ամեն բան արտաքին տեսքով կը դատէ, քանի որ ներքին տեսութեան աչքը խաւարով խրուած է . որչափ որ լսածին շուտ կը խարուի և կը համոզուի այնչափ ալ համոզուածէն շեղելու համար դժուարութիւն պէտք է . այնպիսոյն տրամաբանական դատողութիւնը ճայներու բազմութիւնն է . այնպիսիներն եին՝ որ ժամանակաւ տգիտութեան խաւարին մէջ մոլորած , քայլերնին դէպ՚ի բռնաւորութեանը դարձընելով, այնպիսի մոլորութիւններ մտցուցին մարդկային աղոթին մէջ՝ որոյ սրսկում ու հետեւութիւնները մինչև հիմայ կը տիրապետեն , դարձներ աչքդ եղբայր իմ, դարձներ այն դարերուն վրայ՝ որոնք սոսկում, ահ ու երկիւլ կը պատճառեն . կարդա-

Յիշատակարաններ, որոնց մէջ տղիտու.  
թեան սոսկալի հետեւանքները պիտի  
տեսնես. պիտի տեսնես անոնց մէջ Ա-  
րարչիս շնչովը միաւորեալ բանականք  
անասնոց կարդեն վար վատթարու.  
թեան մէջ մտած՝ թռնաւոր խոտի մը  
պէս ծաղկած ու թռումած են, տղիտու.  
թիւնը ի՞նչ աստիճան ցածութեան մէջ  
ձգած է, այն առեն մարդիկ որ իւր ձեւ-  
ուակերտը իրեն Արարիչ կը ճանչնայ  
իւր կենացը ընթացեցը վճիռը անկէ  
կ'սպասէ, եւ տղիտութեան մէջ աս-  
պարեզը բաց գտնող խարեբաններու.  
խարդախութեամբը՝ երկնից իրաւունքը  
կը յափշտակէ, ինքնին ինքը զինքը փայ-  
տերու զոհ ընելով կամ անձամբ անձին  
սպաննող ըլլալով։ Ա՛հ սոսկալի յիմա-  
րութիւն. որ զմարդիկ կորստեան վիճը  
կը դահավիժէ, մարդիկ բանական ծնած

բանս արութիւնը ճանչնալու համար  
միտք մը ունեցած, մարդկութեան օդուտ  
մը ընելու . իրաւանց ու պարտուց ճրշ-  
ժարտութիւնը որոշելու համար , հան-  
չարի մը տէր և կարող վիճակի մը մէջ  
ունեղծուած մարդկի տղիտութեան  
խաւարիս մէջ խարխավելով , գիտու-  
թեան լոյսը ատելով անոր կատարելու-  
թիւնը , օդտակարութիւնը ճանչնալու  
անչող՝ խոտի մը պէս կ'անցնին կերթան  
մահուանե վերջը ցաւալի յիշատակներ  
թողլով , այն յիշատակները որոնք այսօր  
կենդանի պատկերներ են մեր աչքին  
առջեւ :

Երդ ճշմարիտ եւ կատարեալ գիտու-  
թիւնը ամէն բարութեանց աղքիւրն է ,  
չայն ալ այդ բարութեանց կարօտ է ,  
ուրեմն գիտութեան եւ լուսաւորու-  
թեան ոգառվ չափ ջանդիր ըլլալու է ,

որ եւ է բանի մը կատարելութեանը հաս-  
նելու համար անհարին է որ առանց մաս-  
եաւորէ եւ ամենէն թեթև կերպերէն  
սկսելու ըլլայ . այս մենք չենք գիտեր  
ուոր բան մը կը տեսնեմք , անծանօթ  
բանի մը կը հանդիպինք . մէկէն 'ի մէկ  
առանց անոր սկզբունքը կերպը գտնե-  
լու ձեռնամուխ կըլլանք , եւ տարիների-  
վերջը աճելով յաւիտենական պտուղ  
մը բերող ծառէն անմիջապէս ար-  
դիւնք կ'սպասնեք , եւ ինչպէս որ սն-  
նարին է արդիւնք մը չտեսած ու-  
տեննիս , կը մերժենք զայն կը խլենք ու-  
կրակը կը ձգենք իբր անպառղ , ա-  
հաւասիկ այս է մեր Երեսակացեալ կամ  
Երան լուսաւորութիւնը , գպրոցներ կը  
կառուցանենք , վրայտերու կամ քարե-  
րու կը վագնենք , ազգիս հարատու-  
թիւնը . կառուցանելէն վերջը՝ անոնց

պարենպատակ շարունակութեանցը հա-  
մար պէտք եղած նիւնականը ոյնպէս ե-  
րեսի վրայ կը ձգենք անշռւշտ . վասն  
ոի՝ առաջ չպատրաստեցինք :

Ասանկ մէկ քանի ցաւալի օրինակ-  
նիը կան աչքերնուս առաջը, զորո յի-  
շելը աւելորդ կը սեպեմ . այսօր ամենք-  
նիս ալ կը պարծենամք թէ՝ դպրոցներ  
ունիմք, բայց ի՞նչ արդիւնք ունիմք ա-  
ռնցմէ . եթէ ոչ՝ գատարկապորտ և  
թշուառ կացութեան մատնուած աշա-  
կերտներ . որոնք ուրիշ ուրծի մէջ չեն  
ահանուիր այսօր, բայց եթէ վարժա-  
պետութեան պաշտօնին մէջ . վասն զի  
առայ մը քիչ մը պեսական գիտութիւն  
ուովրելու համար, մինչ քսան կամ  
քան երկու տարեկան հասակը դպրոցնե-  
րու մէջ ծառայելէն վերջը՝ ինչ առհետի  
կը յարմարի, . . . — և ոչ բանի մը :

Եսոնք երբէք գիտութիւն կամ լու-  
սաւորութիւն չեն ըսուիր . այլ ըստ իս-  
Ազգին աղքատիկ եւ թշուառ ան-  
հատներ կաղմող միջոց մը ի՞նչ պիտի  
ընէ , Իզգիս այսչափ դպրոցները ո-  
րոնց շատութիւնը նիւթական նուա-  
զութեանը պատճառաւ՝ ամենքն ալ մի-  
օրինակ կերպով խառնավութեանց նն-  
թակոյ դանուելով՝ ամենեւին արդիւնք  
մը չունենալէն դատ , միւաներու առա-  
ջիւ եւ գլխաւոր պատճառներ են . ե-  
րաներ թէ ամեն թաղ մէկ մէկ Այսինա-  
նան Ա արժարան ունենար , եւ աղղը  
ամենը երկու ( Այս և Գէշերներ )  
դպրոց ունենալով՝ ամեն Այսինահան լիար-  
ժարանաց հասուն աշակերտներէն ըն-  
դուներ եւ գործ արդիւնաւորեր , այս  
ամենը երկարօրէն իմացնելը կհաւատամ  
ոք ոչինչ է . քանզի երբ դրամ չկայ ,

քան մ'ալ չկայ, ինչու դրամ չկայ, —  
վասն զի Տնտեսութեան չկայ, Առբէ չկայ,  
կանան չկայ =

Ազգիս արդի շարժումը ուրիշ բան  
չէ, բայց եթէ հասուն պտուղները՝ դե-  
տին տապալող վնասակար հով մը, տու-  
ներ եւ գիւղեր աւերող սոսկալի հեղեղ  
մը, եւ ով չգիտեր թէ՞ այս վեճակը  
դէպի բնաջնջութեան կ'առաջնորդէ .  
այս այնչափ յայտնի է, ինչպէս Արշ-  
ականյն երեւիլը եւ Արեւուն ծաղիլը,  
որ բնաւ խորհրդածութեան կարօտ չէ .  
միթէ՞ այս ամենը տգիտութեան ծնունդը  
չեն, “Ամենայն պուան յանչն իւր բաժան-  
եալ ” և իացցէ՞ :

Ինչու եւ ինչ պատճառաւ, կամ  
այլապէս եւ կամ բարոյառէս կը բաժ-  
նուի տգիտութենէ . Բնչ դիւրին է  
տղետ մնալը, բայց ինչ ցաւալի է հե-

տեւանքը . երկու անձինք ներկայացը-  
նենք . երկուքն ոլ հաւասարապէս ըն-  
շաւէտ եւ բազմահարուստ . բայց մէկը  
տղէտ եւ միւսը իմաստուն . ժամանակը  
և իւր քերմունքները , կամ աշխարհային  
սկզբնական սովորութիւնը՝ երկուքնալ  
զրկէ իրենց հարստութենէն , հոս գիտէ  
հիմա զուարճալի տեսարան մը . տղէտը  
սկեզօծեալ թամբով զարդարուած կեն-  
դանիի մը նման թամբը առնուելէն վերջը  
իւր ընական կոպտութեամբը յուսահա-  
տութեան վիճը կը գլտորի . միւսը՝ իւր  
հակեալ իմացական զօրութեան ուժով ,  
աշխարհիս սովորական բաղդը իրեւո՞ներ-  
կայացնելով՝ մարդուս հեղեղուկ վիճակի-  
մը ենթակայ ըլլալը գիտնալով , մեն-  
յոյսով եւ ուշիմ գատողութեամբ ա-  
ւելի փորձառու կերպով խոհեմութիւնը  
ձհոք կոռնէ . վերջապէս՝ մարդու այն

ատեն քանական մարդ է, երբ կը ճանէ-  
նայ որ՝ հասարակաց օգուտը անձնա-  
կանէն բարձր է: երբ կը գիտեայ որ՝ ըստ  
կերական պարտաւորութիւն մը ունի:  
երբ սովորած ըլլայ որ՝ հասարակաց օ-  
գուտը ընելու համար, ըստ կարիլոյն  
թէ՛ նիւթապէս եւ թէ՛ բարոյապէս նախ՝  
գիտութիւնը ծաղկեցնելու ջանադիր ըւ-  
րալու է, որմէ կը ծնին Տնտեսութեան:  
կարգ, կանոն եւ հետեւարար յառաջապէտ:  
ՀԱ-ՌԻ-Ն Աղքաց եւ Քաղոքաց :

Երդարեւ գրականութեան ոգոյն  
արդիւնքները բարութիւններ են. ու-  
սումնականութեան եռանդը յառաջա-  
դիմութիւն է. բայց ասոնցմէ վսեմ եւ-  
բարձր գործ մը ունի մարդս առանց որոյ  
աննաար է ամէն բան. Խմաստունը կը սէ՛-  
ավա-մանակը անմիտ է. բազուք իոյը եւ յոյը  
յիշուք : Ուստի եթէ լոկ խորհրդածու-

թեսմբ և առանց գործադրութեան  
 լիայն ժամանակէն բաղգէն եւ յոյշէն  
 ակնկալենք ամեն բան , ոչինչ է . ա  
 հաւասիկ մարդուս ունեցած վսիմ եւ  
 բարձր գործը , ժամանակին յարջը  
 ճանչնալը եւ գործօնեութիւնը :

Այս ապահովագութեան ու ապահովագութեան  
 սկզբանական աշխատության ազականութեան ս  
 երևությունը հետեւ այս մաս այս ապահ  
 օվագություն է սկզբանական աշխատության , պարզ  
 շաբաթութիւն ու գործադրութեան մասնաւութիւնը  
 ապահովագութեան պահանջման մասնաւութիւնը  
 ապահովագութեան անփակեան ապահովագութեան  
 ապահովագութեան պահանջման մասնաւութիւնը , ապահովագութեան  
 ապահովագութեան պահանջման մասնաւութիւնը , ապահովագութեան  
 ապահովագութեան պահանջման մասնաւութիւնը , ապահովագութեան  
 ապահովագութեան պահանջման մասնաւութիւնը :

ՄԱՍՆ ԵՐԱՐՈՐԴ

“Ո՞ տայր ինձ զժամանակն զուս  
ևս ուշայնութեան վատնեցի . . .  
իմաստուն ուն

Եղբարք, այս ամենը յիշելով ցաւ  
՚ի սրտի երբէք չպիխի կլնամ բարոյական  
աշացս արցունքները դադրեցնել . մանա-  
ւանդ երբ կընթեռնումք նախնի իմաս-  
տասիրաց սա իմաստուն յօդուածը թէ՝  
“Ո՞ տայր ինձ զժամանակն զուս ես ունաւ-  
նութեան վատնեցի . . . Եյո՛ սուղ եւ թան-  
կաղին է մեր կլնաց ամեն մէկ ժամե-  
րուն մանրերորդները զորս միք յում-  
պէտս կը ցրուեմք . և յանգէտս կանց-  
նի այս անստգիւու ժամանակը, որմէ-  
շատ օդուտներ կարող ենք քաղել . ա-  
ւամզ . . . : Տեսնելու անգամ մը ժամե-

Առաջին պատրաստ գանուող անձինք ի՞ւշ  
եր շահել կացութեան ենթակայացած են .  
եւ ը՞եւ փառաւոր զգացմունքներ կը  
յայտնեն , որոնք ամենքն ալ փորձառու  
եւ կենդանի վկայներ հանդիսացած են :  
Ժամանակիս խնայութիւնը այն մարդ-  
կային բոլոր պահանջմունքները 'ի կա-  
տարելութեան ձուլած է , եւ կը ձուլ  
ովառարաստելով Աւումնազարդ Վաստեհ-  
ներ , Դապրացներ , Եւ Քնարքներ , ուր  
ժամանակին միջոցները չարաչար դոր-  
ծածողներուն պատկերը կը ներկայացնէ .  
ուր մարդս պարզօրէն կը համոզուի թէ՝  
անշատ է վնասագործումն ժամանակի լի-  
նել :

Ժամանակս յարուցած է եւ պիտի  
յարուցանէ Սզգիս համոր ինչպէս  
'ի ակզրան ունեցած էինք ( Անհան-  
ներ , Ունդովներ , Խորենացիներ ) եւ այլն ,

որոնք ժամանակիս գործադրութեանը  
ժլտտ պինելով իրենց անուշահոտու-  
թիւնները ինկեցին , որով դոփութեան  
արժանի յիշատակներ պատկերացուցին  
իներկայութիւն ապագայ սերբնդոց .  
բայց ընդ հակառակը՝ ժամանակիս բա-  
րիպատեհ միջոցները , որ խիստ թան-  
կապին է , չարաչար գործածողներուն  
սոսկալի պատկերը ՚ի մատուսդիրու իլ-  
տեսնեմք նշաւակեալ . որոնց աշխարհայ  
փլատակներուն ներքեւ անմեղ անձաւոյ  
ոսկերոտիքը անէծք կը կարդան կը .  
կծանօք , արդեօք և ՞նա՞ր է վերապին  
առնել զժամանական զորա մեծ առնայնառներուն  
ճախեալ եմ :

Ա՛յ . ուր են այն պերճութիւնները ,  
որոնք յաւիտենական կը կարծուեին .  
ուր են այն ճոխ հարստութիւնները ,  
որոնք անսպառելի կը դատաւեին , ուր

են այն յառաջադիմական ցոյցերը և ոք  
ընդ հանուր աշխարհ բարեհամբաւուած  
էին որչափի յարմար կուղայ մեր Խո.  
շենացի օրը ողբերգ սկան արտասուօք  
տողած սա խօսքը . « Ունեած շեն Հայոց  
աշխարհ . ժանդի հանուրոց Հետականաց  
Քենաբայն էք » :

Յօհե շճանչեանք Ժամանակին յարգը ,  
եթէ մեր կենաց թանկադին օրերը փո-  
խանակ ընդհանրութեան օդուին ծա-  
ռայելու , ծուլութեան եւ զեղիսու-  
թեան վատնենք , նոյնպէս յատագայ  
դարերուն զաւելիը անիծիւք եւ  
զառնութեամբ այս լոցը ներկայիս  
պիտի կրկնեն . որովհետեւ ուկեդարը  
գերազանցուած ժմբարութ դարու զա-  
ւակնիր եմք . Ժամանակ ունիմք , բա-  
րեպատճեած ժամանակ . զօրծելու կարող  
եմք . զաշամեր ունիմք մշակելու , ման-

գաղ ունիմք հնձելու . միթէ սիրու չու և  
նիմք ժաւժկալութեան :

Ա՞ սիրառուն եղբարք . զձեղ կ'ող-  
ջունեմ անրկայի աւետելով , արթնեանք  
այն մահաբեր քունեն՝ որ զմեզ միշտ  
աղքատութեան մատնած է . արթնեանք  
այն սոսկալի քունեն՝ որ եղբայր եղբօր  
դեմ զինուած ՚ի մահ դատապարտվու .  
յիմարաբար հասարակաց խաղսզու-  
թիւնը կը վաղովնեք . արթնեանք ,  
տեսնենք , անդունդ մը կայ սլատրաս-  
տուած զմեզ յափշտակելու համար .  
տեսնենք ժամանակիս յորդը ճանչցող  
անձանց վիճակը թէ՝ ի՞նչ նախանձելի  
ընթացից ենթակայացած են , եւ զա-  
նազան սքանչելեօք սլսակուած . ճանչ-  
նանք , որ անինար է ժամանակիս արա-  
գընթաց անիւներուն յետո դառնալը ,  
յառաջադիմութեան միջոցներ մտա-

Նհնը . Ճզելով հեռ . Նախանց , Երախտ ,  
- անդամակին , կոգ . կոչ - , եւ Ազնաման .  
Մատանենք ապագայ սերբնադոց պատաս-  
խանատուաւթիւննես . Եղբարք պա-  
տապիստնատուաւթիւն մը՝ որ իտիստ  
նանք է . իցիւ թէ եւ այս Տանըու-  
թիւնը ժամանակիս կանոնաւորապէս  
գործադրութիւնը զգալի ըներ մեզ քիչ  
ատենէն , որով կարող ըլլայինք դառ-  
նալ եւ նկատիլ այն վիճակը՝ յորում  
յիշարարաբ կը պետերիմք :

Ա Ե Բ Տ



